

|| անայ ծովառն վրայ նոր տեղի է ուստիւն :

**ՀԱՅԱՍՏԱՆԻ** աս հոչակաւոր ու մեզի սիրելի ծովուն վրայ պէտք եղած տեղեկութիւնները ուրիշ ատենի պահելով, հիմա աս միայն պատմենք, որ **Հ**անքուրթուա անունով ուսումնական գաղղիացի մը մօտերս ան կողմերը ճամբորդութիւն ըրերէ, որ աս մէկ երկու տեղեկութիւնները կուտայ մեզի . || անայ ծովակը հիւսիսային լայնութեան 38 և 39 աստիճանին տակը կ'իյնայ կ'ըսէ . մակերեւոյթը, այսինքն բոլոր ծովուն երեսը, է գրեթէ 2000 բիւր մեթր քառակուսի, և երեսին բարձրութիւնը՝ ովկիանոսի երեսէն գրեթէ 1100 մեթր աւելի գտեր է՝ օդաչափով : **Ի՞ս** բարձրութիւնը շատ բան է . և անշուշտ ասոր համար է որ ձմեռը այնչափ սաստիկ ցուրտ կ'ըլլայ || անայ կողմերը :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

**Մարտի:**

**Ա**ՐԱՆԱ ըսուած հողին գլխաւոր նիւթը կրի ածխուտ կամ կրային հողն է . ուստի շատ պտղաբեր հող է . և գրեթէ տեղ չկայ որ չըլլայ, միայն փնտուելու համար աշխատանքէ փախչելու չէ : Դոյնն ու բաղադրութիւնը խիստ շատ տեսակ ըլլալուն՝ ճանճնալը շատ դժուար է՝ թէ որ բնալուծական արհեստը չգիտնաս : Ուրիշ տեսակ հողերէ զանազանելու համար գլխաւոր դիտելու յատկութիւնները ասոնք են . ջրի մէջ կը լուծուի ու կը պղպջայ . քիչ մը ատեն օդի մէջ կենալով՝ փոշի կը դառնայ . **թէ** որ

1 Գ.Լ. Marni.

**Թ**թուուտի հետ խառնելու ըլլաս, մանաւանդ բորակային թթուուտի հետ կամ բարկ քացախի հետ, կը սկսի եռալ . եռալը անցնելէն ետքը ձգած դիրտը շատ կպչուն չէ, հապա փխրուն, ու մէջը չորսէն ինչուան վեց մասը մարնա է : **Ի՞նիւթը** միայն կ'ըսուի մարնա՝ որ աս յատկութիւններուս բոլորն ալ ունի . վասն զի նիւթեր ալ կան որ աս յատկութիւններուս մէկը կամ մէկալը ունին ու մարնա չեն . ինչպէս կրային հողերը թթուուտի հետ խառնուելնուն պէս կը սկսին եռալ, բայց ոչ ջրի մէջ կը հալին և ոչ ալ եփելով պղպջակ կը հանեն : **Ք**անի մը տեսակ կաւեր ալ ջրի մէջ կը հալին, բայց թթուուտի հետ խառնես նէ՝ չեն պղպջար : **Դ**ոյնը Ճերմակ, մոխրագոյն, դեղնագոյն, կանաչագոյն, մանուշակագոյն, կարմիր, կապոյտ ու սե կ'ըլլայ . աս տեսակ գոյները ամեներն մամնաւոր տարբերութիւնը մը չեն ըներ մարնային պտղաբերութեանը վրայ : **Ի՞նչը** բուսական հողի նիւթ գտնուած մարնան կրակի մէջ դնես նէ՝ կը Ճերմը կնայ, իսկ երկաթ ու մանկանէզ ունեցողը կը կարմրի կամ կը սենայ : Ուեպէտ ամէն տեսակ մարնաներն ալ երկիր պարարտացընելու համար շատ աղէկ են, բայց աս պտղաբերիչ զօրութիւնը աւելի կ'ունենան երթոր իրենց մէջը ալքալեան աղեր, փոսփորեան թթուուտ, գաճ և ուրիշ նիւթերը շատ ըլլան :

**Ալյալիներ :**

**Ա**լյալին կամ կալաքար՝ կ'ըսուին ան նիւթերն որ տտիպ ու կծու համ մը ունին, ու թթուուտներու հետ խառնուելով աղ կ'ըլլան, իսկ եղի ու ճարպի հետ՝ սապոն : **Ա**րկրագործու-

1 Ավագի բառը, որ գրեթէ ամէն եւրոպական լեզուներու մէջ մտերէ, Արաբացւոց լեզուէն առնուած է, էլդալ, որ տաճկերէն գուէէ կ'ըսուի . մէր հին բժշկաբաններուն մէջ կալաքար կամ կուէ-քար ըսուած կը գտնենք :

Թեան մէջ շատ կը բանին ասոնք , և գլխաւոր իրեք տեսակ են . մէյմը բուն ալքալի կամ փոթաս , կամ բուսական ալքալի . երկրորդ՝ սոտա կամ հանքային ալքալի . երրորդ՝ ցնդական ալքալի կամ ամմոնիաք :

Դուսական ալքալին կը գտնուի ամէն տեսակ բոյսի մոխրին մէջ , որ ջրի մէջ լուանալով կրնաս հաւաքել . միշտ խառն է ածխային թթուուտի հետ , և ասով կ'ըլլայ փոթասին կիսածխուտը : Հնական բաներու մէջ փոթասը լաթ լուանալու ու սե սապոն շինելու կը գործածեն . իսկ երկրագործութեան մէջ դաշտերը եղած խոտերուն և ուրիշ բոյսերուն աճումը շուտցընելու ու պինտ երկիրները պարարտացընելու համար շատ օգտակար է :

Հանքային ալքալին կամ սոտան ծովու կամ ծովեղերի խոտերէն կը հանեն , որոնք իրենց բուսական զօրութեամբը ծովուն աղը կը ծծեն ու կը լուծեն : Առտայէն շինուած սապոնը միշտ պինդ ու ծակծակ է . իսկ փոթասով շինուածը կակուղ ու եղոտ կ'ըլլայ . բուսոց վրայ փոթասին ունեցած ազդեցութիւնը ունի :

Ամմոնիաք կ'ըսուի ան տեսակ ալքալին՝ որ փատած մարմիններուն հոտէն ու արտաշնչութենէն կը գոյանայ . և թէպէտ երկրագործութեան մէջ անմիջապէս չկրնար գործածուիլ , բայց բուսոց մննդեանն ու աճմանը վրայ մեծ ազդեցութիւն ունի :

### Առնեղիա :

Այս հողը առջի հողերէն ու ալքալիներէն քիչ կը գտնուի : Ասոր փոշին անհամ ձերմակ փոշի մըն է . ջրով շաղուելու ըլլաս՝ կաւի պէս չգանգուիր . հասարակ ջրի մէջ չհալիր՝ թէ որ մէջը ածխային թթուուտ չըլլայ . թթուուտներու հետ մէկտեղ կը պըղպըղայ : Կրային մանեղիան կիրէն ա-

սով կը տարբերի որ ալքալիի համըունի , ու ջրի հետ խառնած ատենդ տաքութիւն չպատճառուեր . բուսոց վրայ ունեցած զօրութիւնը ետքը կը ցուցընենք :

### Ուալ :

Ուալակը տեսակ մը քար կամ հողէ որ թերթ թերթ կը բաժնուի , ու աւելի կը գտնուի Ալպեան լեռները ; Ուիրու , Պելշիա , Ալեզիա , Արքունիա , Արվեկիա և ուրիշ տեղուանք . բայց ան հողը որուն մէջ թալք կը գանուի՝ ուժով չըլլար՝ թէ որ մէջը ուրիշ նիւթեր ալխառնուած չեն :

### Արէան :

Արկաթը իբրև մետաղ ամենեին օգուտ մը չունի երկրագործութեան , բայց իր ժանգն ու աղերը որ երկաթի թթուուտներու հետ միանալով կ'ըլլայ , շատ մեծ օգուտներ կը պատճառէ բուսոց աճելուն : Անկ քանի տեսակ հողերու մէջ կը գտնուի շատ անգամ ածխային ու ջրային երկաթ . աս տեսակ բաղադրութիւն ունեցող հողերուն գոյնը դեղին կամ տժգոյն կ'ըլլայ , բայց օդէն կը փոխուի . և ասոր պատճառը հողին տակը գտնուած ածուխ դարձած մարմիններն են :

### Առնէանէն :

Առնէանէն ժանգը բուսոց ու կենդանեաց մոխրին մէջ կը գտնուի . ինչուան հիմա դեռ իմացուած չէ ասոր բուսոց վրայ ունեցած ազդեցութիւնը . միայն այսչափ գիտենք թէ ան հողը որուն մէջ մանկանէզի ժանգ կայ՝ լաւ ու պտղաբեր հող է : Հողին մէջ գտնուած հանքերուն մութ գոյն ունենալուն պատճառը մանկանէզին ժանգն է :

1 Գ.լ. Talc.

2 Գ.լ. Manganèse.

## Բաւստիան հող :

ԲԱՍՏԻԱՆ ՀՈՂ ԸՍԵԼՈՎ ան ՀՈՂԸ կ'իմանանք, որ կենդանական ու բուսական մարմիններուն կամաց կամաց փոտելովը ձեւացած է : Ի՞ս տեսակ հողին գոյնը սև՝ եղոտ ու խժային է : Ամէն տարի ծառերուն արմատները ձիւղերը տերևները փոտելով բուսական հող կ'ըլլան, ինչպէս նաև կենդանիները՝ որդերն ու ձձիներն ալ բուսական հող կը շատցընեն, թէ իրենց ողջութեան ժամանակը և թէ մեռնելէն ետքը :

Հ. ԳՐ. Ա.:

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԻՒՏԻՑ

## Ը. Դար Էօլինեադաներորդ :

ԱՐԴԻԿ կրօնքի վէճերուն պատճառաւը՝ երկայն ատեն ուսմանց ետեւէ ըլլալու անփոյթ ըլլալով, աս դարուս մէջ նորէն մասնաւոր եռանթեամբ գիտութիւններն սկսան ծաղկեցընել. որով բնաբանութեան, բընալութութեան, չափական գիտութեանց ու բժշկականութեան մէջ շատ գիւտեր գտնուեցան :

Դախ ջերմաչափին<sup>2</sup> վրայ խօսինք, որով օդուն բարեխառնութեան աստիճանը կը չափուի : Ի՞ս գործին որ այնչափ օգտակար է՝ թէ գիտութիւններու մէջ, և թէ քաղաքացի ու գեղացի մարդկանց ամէն օրուան գործողութիւններուն, 1600<sup>ին</sup> հոլանտացի լուռնելիոս Տրէպակէլանունով մէկը գտաւ : Ի՞ս ջի բերան խիստ անկատար էր, որովհետեւ ապակիէ խողովակ մըն էր՝ մէկ ծայրը գնտածե, մէկալը բաց, ու մարդ ձեռքը գնտակին վրայ դնելով կը տաքցընէր . որով խողովակին մէջի օդը անգայտանալով՝ օդին մէկ մասը դուրս կ'ելլէր,

1 Գ. Տerreau, humus.

2 Տել. Գ. 33 :

ու հեղանիւթը խողովակին մէջէն կը բարձրանար . երբոր ձեռքը վրայէն կը քաշէր, խողովակին մէջ մնացած օդը ցրտութեան պատճառաւը խոտանալով՝ անոր մէջի հեղանիւթը դրսի օդին ձնչմամբը կը ցածնար : Կատչանցաւ, բնագէտները կատարելագործեցին աս գործին, մանաւանդ Իկոմիւր և Վարենհիթ :

Յովհաննէս Ո՛ետիոս անունով գերմանացի մը 1609<sup>ին</sup> գտաւ առջի գիտակը<sup>1</sup>, որով հեռու եղած բաները կը մօտենան : Ի՞ս մարդս հայլիներ ու այլեայլ ձեերով ապակիներ կը շինէր . օր մը մէկ գոգաւոր ու մէկ կորընթարդ ապակի վրայէ վրայ բռնելով՝ տեսաւ որ դիմացի բաները իրեն կը մօտենան, մէկէն խողովակի մը վրայ յաջողութեամբ յարմարցուց, ու շինեց առջի գիտակը : Ո՛ետիոս չուզելով իր գիւտը ուրիշի յայտնել, իրեն հետ մէկտեղ գերեզման տարաւ : Դայց Դալիլէս լսելով աս գիւտս, սկսաւ ետեւէ ըլլալ, ու քիչ ատենէն Ո՛ետիոսին հնարածը գտաւ ու կատարելագործեց ալ, և հետադիտակ<sup>2</sup> մը շինելով Ո՛ենետկոյ ծերակուտին ընծայեց : Ի՞նկէ զատ՝ աս գործին յարմարցուց նաւուզզութեան և աստղաբաշխութեան, ու նոր նոր գիտողութիւններով իր անունը ամէն տեղ հաչակեց : Դեփլէր, Հիւկէնս և Հերշէլ շատ կատարելագործեցին հեռագիտակը . ասոնց մէջ ալ անուանի է Հերշէլինը որ 1788<sup>ին</sup> շինեց, երկայնութիւնը 40 ոտնաչափ . ասով շատ օգտակար զննութիւններ ըրաւ երկնքին վրայ :

Ի՞ս դարուս մէջ աւելի ետեւէ եղան իմանալու թէ ելեքտրական ամենաբարակ հոսանութը ինչ բան է, բայց ինչուան հիմա դեռ ինչպէս որ պէտք է յայտնի իմացուած չէ : Կամացան թէ ելեքտրականութին է պատճառ կայծակին ու որոտման, և թէ աս ելեքտրականութիւնը ամէն մարմնոց

1 Տիւրոյն :

2 Գ. Տ. Տélescop.